

A
18231

ԱՆՄԱՀ ՔԵՐԹՈՂՆԵՐ

Ը.


ՎԱՀԱՆ ԹԵՔԵԵԱՆ

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԸՆՏԻՐ ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ

Դ - 11
25203
Ա



ՀՕԼԵՊ, 1946



Մ Ա Ս Ի Ս Ի Ն

Դուն Մասիսն ես . . . Եւ կը նայիմ, կը նայիմ ժեզ,
Անյագ աշխով, մինչ սիրտս ալ ա՛չ մ'է կարծես
Որ բնդլայնած՝ ժեզ կը գրկէ ամբողջապէս,
Քեզ կը ծրծէ՝ զերդ ջուրը հո՛ղն առեւակէզ . . . :

Կը տեսնե՞ս զիս, ո՞վ Մեծ Վրկան մեր անցեալին,
Եւ կ'զգա՞ս թէ նայուածես մեջ որբա՞ն նայուածք
Եւ նոզւոյս մեջ գահակործան բանի՝ ասուածք
Քու անսասան գահիդ առջեւ կը կողկողին . . . :

Արշալոյսին մեջ ծիրանի կ'զգենուս դուն,
Զինջ օդին մեջ կը ծփծրփաս՝ բայց չես ժպտոն,
Քեզ զրբաւած է յիշատա՛կն հին դարերուն . . . :

Եւ սրիսուր ես, զի իշխանաց փառապրաակ
Հսկայաբայլ տեսուր անցնի՛լը ոսքիդ տակ,
Եւ զի յոյսի նորիզոններն են բոլո՛ր փակ . . . :

ԼՈՒՍԱԴՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԲ

Երկնի աճքիւ աստղերեն՝ մերն է միայն աճիկա . . .
 Ամեն զիւեր, վերը հո՞ն, Առազածի զլխուն վրայ
 Ան կը շողայ առանձին, այնքան անջատ միւսներեն՝
 Որ ուրի՛ս ձեռք մը կարծես զանի վառեց զաղսնօրեն . . .

Կարծես թէ ան հոն կախուա՛ծ է մեզ համար, յաւիտեա՛ն .
 Ան կանքեղն է՝ լոյս առած Լուսաւորչեն Հայութեան,
 Անկէ լրցուած, անոր ջինջ արտասուե՛ն՝ իւղի տեղ,
 Պլադրացո՛ղ բաղցրութեամբ, պլադրալի՛ք միւս կանքեղ . . .

Այդպէ՛ս հաւտաց ու այդպէ՛ս դեռ կը հաւտայ հայ հոգին՝
 Որ միւս դարձաւ, նայեցաւ եւ յառեցա՛ւ անձկազին
 Առտուն՝ ձիւնոս Մասիսին, եւ զիւերներն ալ՝ անո՞ր . . .

Այդպէս եւ ե՛ս, ով մեծ Սուրբ, հաւտարձար կանքեղիդ
 Ըզգացի որ հոգւոյս մեջ կը ծագէր շո՛ղը վրճիս,
 Եւ կը մեծնար, կը մեծնա՛ր, մինչեւ կ'ըլլար ա՛յդ մը նոր . . .

Հ Բ Ա Զ Դ Ա Ն

Հոն Հրազդանն է հիմա... Եւ իր զուռումը անեղ
 Կր յեցընկ տարածութիւնը օռւջի.
 Ով խուլ ժրխոր՝ որ օդին մաքրութեան մէջ լուսահեղ՝
 Զերդ բզզիւն մը մեղուանոցի կը կախուի...

 Կր մօսենաս եւ տակաւ կը համակէ ձայնը նեղ
 Կր մտնիկ ներս ականջներեղ եւ սրտկդ...
 Մինչ դաւսին մէջ ալ կարծես կը ծովանայ փրփրադէզ
 Եւ կ'ընթանա՛յ նեղ վարելով իրեն նես...

 Իջած է մուրք հիմա Մասիսի հին երկինքէն՝
 Ուրկէ աշխան արեւներ ալ բարձրացան.
 Իջա՛ծ է լոռ ու հանդարտ, փուշի պէս ծիւնեղէն,
 Կամ անցեալի իբրեւ անի՛ւն-սրբազան...

 Երբ կամուրջէն անցնելով ա՛լ կը հասնիս Երեւան՝
 Գետին աղմուկն արքեցուցած է բզեզ...
 Եր ջրվեժող ալեաց տակ անհետացած է Ներկան,
 Պատմութեան մէջ, պապերուդ նես կը տալես...

 Եւ ի՞նչ նրմայք միշ յետոյ՝ երբ Հովուատունը Հայոց,
 Ուր կը մտնես իբրեւ դղեակդ հայրենի,
 Բերդի մը պէս կը կենայ զետին վերեւ ցասմնակոծ
 Եւ այդ անվերջ մրորնչիւնով կ'օրօրուի...

 Գիւերուան մէջ կը մընաս պատրօգամին վրայ անոր...
 Ցերեկուրնէ Մասիսն աշխիդ մէջ է դեռ...
 Եւ կը խորհիս. «Հայութեան Մասիս իրանն է նրգօր,
 Եւ Հրազդան՝ իր աղաղակը անմեռ...»

ԳԵՂՈՆ ՍՈՍԵՎՅ ԱՆՏԱՌԻՆ

Հայոց երկրին մեջ մի՞շ կ'ապրին
Մեծ սոսիներն արմենաւանդ . . .
Եւ լրութեանն ու բատերին
Մեջտեղ անոնց՝ անարզուանդ
Օրէ մը եսք ժերբողն երբ խանդ
Ու ներօնչում խնդրել կուզայ,
Խրովայոյզ ճիւղերն աս անդ
Կը փսփրսան .— «Դո՞ւն ես, արքա՛յ . . . »

Կ'անցնին, անվերջ օրն ու տարին
Հայածական . . . , Դաւ, դարաւանդ
Եւ լեռներուն ալ կատարին
Զիւնը փայտոն զերդ աղամանդ
Կը կրտեն նեսֆն անոնց ճիւանդ
Ծանրը ժայլին . . . : Մինչ հոռ՝ հրսկայ
Ծառերն, յոյսով միշ անվրկանդ՝
Կը փսփրսան .— «Դո՞ւն ես, արքա՛յ . . . »

Ուր աղէսի մը նախօրին
Անտառն յուզուած է մանաւանդ
Եւ ժիրութեամբ սոսին կ'օռին . . .
Օ՞հ, քենամւոյն բատերը ժատն .
Տուներն, զիւղերը ժարուժանդ . . .
— Բայց մինչ բաւուտքը կը սրզայ,
Ահա՛ ձայներ անիրնազանդ
Կը փսփրսան .— «Դո՞ւն ես, արքա՛յ . . . »

Զ Օ Ւ

Իւռա՛ն, անյալս դեռ բու անուանդ
Հայորդինե՛րը ապազայ
Ուխտած պատում մը մոլեռանդ՝
Կ'աղաղակին .— «Դո՞ւն ես արքայ . . . »

ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Եկեղեցին Հայկական ծրբութավայրն է հոգւոյ՝
Ինչպէս քարայր մ'ընդարձակ, պարզ ու խորոնիկ, մուր ու լոյ,
Իր զաւիրովն նիւրբնիալ, իր լայն բեմով ու հեռուն
Կանգնած իր լուռ խորանով՝ որ կարծես նաև մ'է ծրփուն . . . :

Եկեղեցին Հայկական ես աշխրս զոց կը տեսնեմ
Ու կը ժնիչեմ, կը լրսեմ՝ իր Յիսուսով մանկադեմ,
Իր սեղանեն մըխացող քուլայ-քուլայ խունկերով
Եւ իր պատերը ցնցող աղօրբեներով ալեխոնով . . . :

Եկեղեցին Հայկական բարձր բերդն է հաւատին
Իմ պապերուս՝ որ հողեն զայն քար առ քար հանեցին
Ու երկինքե՛ն իջուցին զայն ցող առ ցող, ամայ առ ամայ,
Ու բաղուեցան անոր մեջ հանդարտութեամբ, հեզութեամբ . . . :

Եկեղեցին Հայկական մեծ վարապոյր մ'է բանուած,
Որուն եւեւ սրբինին մեջ կ'իջնէ ի'նը Աստուած,
Որուն առջեւ զլխանակ կուզայ իմ ազգըս ամբովզ
Հաղորդուի՛ անցեալին հաց ու զինւով կենառողջ :

Եկեղեցին Հայկական՝ ծովուն դիմաց ալեկոծ
Նաւահանգիս մ'է խաղաղ • ցուրտ զիւերին՝ հուր եւ բոց,
Ու սօրակեզ ցերեկին՝ անտառ մըն է բասուերու,
Ուր չուշաննե՛ր կը ծաղկին՝ Ծարականի զետին մօս . . . :

Եկեղեցին Հայկական՝ մեն մի քարին տակ զետնի,
Դեսի երկինք բարձրացող զաղտնի նամբայ մը ունի . . . :
Եկեղեցին Հայկական նայ հոգիին եւ մարմնոյն
Զրբանդերձն է փայլուն, մինչ իր խաչերն են դաշոյն
Եւ զանգակներն են բոմբիւն եւ երզն է մի՛շ յալբութիւն . . .

ՏԱՂ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻՒՆ

Քեզ, Հայ լեզո՞ւ, կը սիրեմ Մրգաստանի մը նրման . . .
Մեր անցեալին քանձրախիս ստուերներուն մէջ՝ կարծես
Մէյ մէկ պրտո՞ւղ՝ քու բոլոր քառերդ ինձի կ'երևան,
Առոնց մէջ միշտ կը ժալեմ ու կը ժաղեմ զանոնի ես . . . :

Մրգաստանի մը նրման կը սիրեմ ևեզ, Հայ լեզո՞ւ . . .
Մեր հայրենի պալատեն, պարտեզներեն մընացորդ՝
Դալարազեղ դուն պուրա՛կ, որ դիմացար դարերու,
Եւ կը մընաս միշտ առոյզ, նին աւիսովդ կենսայորդ . . . :

Շառերուդ մէջ հովանուս կ'երբամ խինդով մ'անսահման,
Արմասներուդ, ճիւղերուդ վրայ նայելով հիացիկ,
Զարմանալով թէ ինչպէ՞ս դուն մընացիր՝ երբ սաստիկ
Քամին քու ըստրջրդ փրչեց եւ տապալեց ամեն քան . . . :

Մէյ մէկ պրտուղ զոյնքզոյն՝ ամբողջ բառե՛րդ ահա՛,
Հիւրե՛ղ բառերդ՝ զոր որբա՛ն նասունցուցին արեւելեր,
Բառե՛րդ՝ որոնք այս պահուս ունիմ օրբա՛նցըս վրայ,
Բառե՛րդ որ ժի՛մմրս կ'օծեն եւ են զիս մի՛շտ սրնուցեր . . . :

ԱՀՅԻՈՒ ԲԱՆ ՄԵ ԱՅՆՏԵՂ...

Ահաւոր բան մը այնտեղ կը կատարոի մուքին մեջ...
 Դրժոխալին այս սրոամն ի՞նչպէս կրնայ պատմըլի...
 Ազգ մը ամբողջ, խորհեցէ՛ք, երեկ կ'ապրէք, կ'ոզորէք,
 Միտք լոյսին կը բանար եւ տակաւ սիրտն ալ յոյսին,
 կը բարձրանար մահինեն ուր խրած էր ատենօֆ,
 Թեւերն արդէն կը քօրուէք, ինքզինք արդէն եթերին,
 Ամուերուն մեջ կը կարծէք... եւ ահա՛ նիշդ այդ պահուն
 Ոսոխ Ասուած մը անօւռք՝ որ դարանած կը դիտէք՝
 Անոր վրայ արձակեց ամբողջ չարինն աշխարհի,
 Ոտքի հանեց բոլանդակ Հրեռութիւնը ի քուն.
 Մեծ օձերու, վազրերու, տախալներու դիմքերով,
 Փարքրուեցաւ ոտքերուն, խածատեց կուրծքն ու հասաւ
 Անոր վրզին, աշքերուն, եւ իր ժանիքը մըխեց
 Ճիշդ ուղեղին մեջ անո՞ զոր արիւնին հետ ահա՛
 Ան կը լրզէ հետազին, ան կը ծրծէ՛ բզզլիսած...

Ահաւոր բան մը այնտեղ կը կատարուի մուքին մեջ.
 Կ'սպաննե՛ն ազգ մը այնտեղ որ կեանք ունեք եւ ըբուրի,
 Ունեք հանճարն ապրելու, նորոգելու ալ ինքզինք,
 Գեղեցկացած էր տակաւ ու բարմացած, ա՛հ, ո՛րքան,
 Եւ այդ ազգը մերինեն էր, եւ կ'սպաննե՛ն զայն հիմա,
 Զայն կ'սպաննե՛ն... Օզնութիւն, ա՛հ, օզնութիւն,
 օզնութիւն...

ՊՐԻԵՐՈՒՆ ԶԵՌՎԵՐԸ

Կ'ելլէ նանանչ մը կարծես, այս անհամար ձեռներեն։
Ձեռներ՝ մեծցած մինակնին։ ոչ շատ դեռ բոյ, դեռ անմեղ,
Դեռ ոչ ոչի չրխառնած կամ չրխրզած վատօռեն
Բախտին քելերը՝ ձեռներ. սիրակառօ, սիրազե՞ղ

Ձեռներ՝ հազիւ թէ յիսող գերմութիւնն հօր մը ափին
Որ զոյզն իրենց կը պատէր՝ երբու բարիկ եին դեռ...
Տախտակներու վրայ չոր, ձեկուններու տակ ցրին
Հիմա սառող հովէ հով՝ հայ որբերու ո՞րբ ձեռներ...:

Անոնիմ երբեմբն յանկարծ կը խրլրտին զադանապէս,
Անոնիմ բըռունց կ'ըլլան մերը, կը զարնրւին իրաւու,
Կ'ըլլան դրօւակ, կը բացուին յաղթանակին վազելու։

Կը խրլեն զիրքը անոնիմ, կատաղօրէն, հացի պէս.
Մարդոց ոնիրը զանոնիմ զերդ մէկ սուր է դարբնած.
Ա'ն, զօրացուր, կարծրացուր, մեծցուր զանոնիմ, կա'րծր Ասուած։

ՊԻՏԻ ԸՄԵՆՔ ԱՍՏՈՒՄԱՅ

Թէ պատահի որ այսօր անհաւասար այս կռուին
Զրկարենանք դիմանալ եւ ուժասպառ, ոզեվար՝
Դետին ինկած՝ չրկրնանք ոտի ելլել վերբատին,
Ու յաղը մահը կեանքի ոզորումին մեր երկար . . . ;

Թէ լրանայ այս ոնիրն ու վերջին Հայր փակէ՝
Վլրիժավառ իր աշխերն օրն յաղըութեան չողջունած . . . ,
Ա՞ն, բո՞յ այժմէն երդուըննայ իւրաքանչիւրը մենէ՝
Ու նանդերձեալ կեանքին մէջ երբոր զտնենք մենք
զԱսօւած

Ու երբոր ԱՅ երկրային մեր մեծ ցաւին փոխարէն,
Ուզէ բզմեզ բսփոփել, վարձանատոյց մեզ ըլլալ,
Իր տոյզ ըրնորհն ապաժամ մենք մերժելով ուժգնորէն

Պիտի բսենք . «—Մեզ դրժոխիք, դրժո՛խիք դրկէ՛ անզամ մ'ալ .
Զէ՞ որ զայն լաւ կը նանշնանք, զայն նանշցուցի՛ր մե՛զ
տաս լաւ,
Եւ Թուրքերուն յատկացո՛ւր արքայութիւնը անբաւ . . . »

Ս Ա Խ Ե Տ Ի Ա

Պատիկ զիւղե՛ր, դուք մեծաք,
Անհոգութեն մեծաք դուք՝
Եթ բրնակիչ չունեցաք։

Ու ձեր այն լեռը մեծաւ,
Լեռն անծանօթ, մըսւըոն,
Պայծառացաւ, հայացաւ։

Պատիկ զիւղեր, ի՞նչ մըրեր
Էր ժաջուրեան, մեծուրեան,
Չեր ծոցին մէջ հաւաքուած։

Ո՞ր հեռաւոր, լուսաւոր
Աղբիւներէն Հայուրեան
Այդ ուժը հոդ էր հոսած։

Պատիկ, խաղաղ դուք զիւղե՛ր,
Եթ բժնամին սպառնաց,
Մդաք յանկարծ բանակներ։

Օրինեալ անյաղը բանակներ՝
Որոնց դիմաց բժնամին
Ճանչցաւ Հայու սիրտն անյաղը։

Օրինեալ ձեր հողը բլլայ,
Զի Հայաստա՞նն ալ ամբողջ
Խնձինք ճանչցաւ ձեր վըրայ....

1915 Սեպտ.

ՅԱՐԱՒԹԵԱՆ ՇՈՒՆՉՆ Է ԱՀԱ

Յարութեան տունչն է ահա՝ զարդակոսոց Ա'զգրդ իմ,
Հորիզոնին ծայր տրւած՝ որ կը փրչէ մարմնոյդ վրայ...
Ամայութիւն, լրութիւն... օրօրոց չէ՝ այլ ժիրիմ
Երկիրն ամբողջ ուր երեկ Դուն զոհուեցար անխընայ....

Բայց յարութեան տունչն է այս, եւ զայն բզգա՞ս պիտի Դուն՝
Գերեզմանիդ ալ խորեն՝ կուրծքիդ վրայ զախցախուած
Ու որբներուդ մրսարափ. եւ աշուրներդ ի բուն,
Մարտա՞ծ աշերդ, արքննա՞ն պիտի լոյսին նորաբաց....

Քու արիւնեդ բողբոջած խոները ժեզ խուելով՝
Քեզ սիտի տան նոր կեանքի զրբու զգուանքն առաջին,
Մինչ կառչելով Դուն անոնց՝ յամբր սակայն ապահով
Շարժմամբ ոտքի պիտ ելլես, բաված պատանեկ հաղին....

Մեղմիւ, մեղմիւ, վախնալով տայ Քեզ յուզում մը սաստիկ,
Պիտի անցնին զարնային ծիծեռնակներն երկինքնեն.
Մեղմիւ կրութներ իջնէ պիտի ձեռքիդ բու մօսիկ,
Եւ սոխակները նեռուն պիտի մեղմիւ դայլայլեն....

Բայց Դուն արդէն մօսեցած ես առուակի մը ահա՝
Եւ խրնամքով բու վերեւդ իր ջուրին մէջ կը լրւաս,
Զայն կ'րմալես ալ, եւ հակած իբր հայելոյ մ'իր վրայ,
Ո՛վ խրոսիչ տեսարան, միշ մ'արդուզարդ ալ կուտաս...

Ու փլատակներդ ահա՝ կը հարբրւին միշ առ միշ,
Մոխիրներուն ներիւեն փոքր՝ ածուներ կը յառնեն,
Ամենուրեք կը շարժին արօք ու բան ու բրրիչ,
Եւ յուսասփիւռ դաւետերդ սա՝ կանանչ բողն է ցորեն....

Եւ զօրացած, սղուորցած, նունծի զիւեր մը երբու
Դուն զորովով կը հսկես զաւկրներուդ վրայ կայտառ.
Որ արտին մէջ կը նիւինեն, — ահա՝ աստղերը բոլոր,
Ո՛վ Յարուցեալ, կը նիւսեն զիխուդ պրսակ մը պայծառ....

ՆԵՐԿԱՅ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Ներկ' որ ժեն ըրի ժեզի ժիշ մը ատեն
 — Մինչեւ երեկ — ու դեռ տաք չեմ բոլորովին...
 Բայց կը խըլէ ունչըդ ինձմէ կայծեր արդէն՝
 Չըփայլած հին ու փայլելիք բոցին հասուին...:

Մրկս առաջ մի՛տքս յարեցաւ, փարեցաւ ժեզ...
 Միւրը ունի յիշողութիւն մ'աւելի խոր,
 Եւ չե՛ր կրնար ան չըյիշել Սուրբն ողջակեզ
 Խարոյելին վրայ ուրկէ՝ փիւնիկ՝ ծընար դուն նօր...:

Ու զոհացաւ մի՛տքս ժեզմով, ըսփոփուեցաւ.
 Ուրախացա՞ւ մինչեւ անզամ. ժեզի դիմեց
 Ու կը դիմէ ձիմա՝ ինչպէս զա՛նձի մը մեծ...

Տարբե՛ր իս դուն մեր երազէն. — աւելի՛ լաւ.
 Աւելի լաւ՝ կ'րսեմ, այո՛, անգիղջ, անզուր,
 Զի դատակնին և չեղածին՝ փա՛սն ըլլալուդ...:

ԳՈՒՆ ՄԵՐԻՆՆ ԵՍ

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Եւ արդ նորէն ես Քեզի, իբր առտրւան մէջ կեանքիս,
Կը մըտածեմ ուժգնութեամբ եւ ուժովցած կ'զգամ զիս.
Դուն մերի՛նն ես . . . կը բաւէ այստանը լոկ. միայն Դուն,
Դո՛ւն մերինն ես . . . եւ ահա անջրապետէն դարերուն

Կ'զգամ դառնալը ինձի եւ միանալը Քեզմով
Իմ պապերուս նողիին որ համակ ուժ ու կորով
Եւ փափկութիւն եւ լոյս եւ սինուած նեզմէ բու նողեղ,
Քու զինջ օդէդ ու ջուրէդ, նողի՛ն որմէ սիրմը զէք

Երակներուս մէջ կ'ապրէր, զայտնածածուկ կ'ապրէ՛ր դեռ
Եւ բզմեզ զալ զրկելու զիս արժանի զեռ կ'ընէր . . .
Դո՛ւն մերինն ես . . . Թէեւ նեզ մենէ խրլած ըլլային,
Քեզ կոխսկուտած ու տամած, եւ ա'լ կրմախս ցաւազին՝

Քու մերկ լիռներդ ու դաշտերդ ըլլային լոկ մեզ թողած,
Բայց Դուն մերի՛նն ես կ'ըսեմ ու կը կրկնեմ երկիւղած,
Եւ զերդ տրդայ մը յիւող իր նըսանածն նեռաւոր՝
Հրնուանք մ'ու դօդ մը յանկարծ կը լեցընեն սիրսա այսօր . . .

ՀԱՅ ՀՈԳԻ ԽՆ

Թօրուած, ի՞նչպէս, ցուցն ու ձրմեռն այսօրուան
Ես կը խորհիմ առաւօտուն այն զարնան՝
Ուր նին կոնդեն նոր բոլբոջներ պայրեցան։

Ես կը խորհիմ բոհուբոհին գետնին տակ,
Արուն մէջէն խուժեց աւիսն անառակ
Եւ բարձրացաւ եւ սարսացուց ծառն համակ։

Ես կը խորհիմ ճնճղուկներու ճրւոցին,
Սոխակներու դայլայլներուն ցայզային՝
Որ անվրիատ անոր զարբումն ողեցին։

Հեղեղներուն, կայծակներուն անհամար
Ես կը խորհիմ, որ իր զարբմանը համար
Արմատներուն քրեցին հողը խաւար։

Եւ միօտ ու միօտ՝ իր բունին զոր մոխիւեն
Հրափայլող այն կայծերուն ծաղկեղին
Ես կը խորհիմ՝ որ հողիիս դեռ լոյսն էն։

Իւ այդ լոյսին, այդ լոյսին մէջ կը տեսնեմ,
Բացուած բնդդէմ ովկեանին ժանտադէմ,
Հայ հողիին հողմակոծ ծա՛ռը վըսես . . .

Պ Ո Լ Ի Ս

Անգամ մըն ալ դուն սեւցա՞ր աչքիս առջեւ , հին պատկե՞ր
Բըլուրներու մեջտեղիկն անցնող ծովուն դարձդարձիկ ,
Որուն կապոյթը կ'առնէ մերք զմրուխտի երանգներ
Ու կ'օրրէ մերք բայիտակ ամայր իր մեջ ցոլացիկ . . .

Օ՞ն , գարնան հովին՝ այս ջուրին հոտով ամբողջ քարաւոն ,
Ի՞նչպէս թերեւ կը բրոի ամենուրեք՝ ափիերուն
Վլրայ անոր եւ բարձանց վրայ ցամաքին եւ ամեն
Կածաններուն մէջ՝ կայրող իր ոսքերուն հրապումէն . . .

. . . Քայց դուն , տեսի՞լիք բնտանի , հիմա այնչափ նեռացած
Ըսէ՛ , իրա՞ւ և որ ա՞լ պիտի երբեք չըբացուիս
Դիմացն ըղինեղ փնտրող իմ անսահման կարօտիս . . .

Դուն որ եղար , ո՞վ Պոլիս , լոյսն աշխերուս նորաբաց ,
Ճի՞օդ է , քսէ՛ , որ ա՞լ մենք օսարնե՞ր ենք իրարու
Եւ իրաւունք չունի՛մ ես քու հողիդ մէջ քաղուելու . . .

Բ Ա Ր Ի Զ

Շատ ուժ է, Բարի'զ, լոյսովք ապրիլ,
 Լոյսովք այրիլ կրնալու համար.
 Կը նայիմ մեզի նայուածքով մը չիլ՝
 Քեզի յուսալէ յետոյ ընդ երկար,
 Մրտարով բգլե՛զ բղձալէ յետոյ
 Միտս, հողիս ամբողջ, կարծես մազնիսուած,
 Դարձան միշտ մեզի, աղբիւրի'ն սիրոյ,
 Յուսո՛յ աղբիւրին, եւ յուռ, երկիւդած՝
 Ես մրտիկ բրի հեռուեն մենէ.
 Մինչեւ ինձ եկող այն խոր, դաշնաւոր
 Ակմուկին անհուն՝ որուն մեջ կ'երկնէ
 Կեանիք մեծուրիւն, մեծուրիւնը՝ օնորն
 Շատ ուժ է . . . բայց մեզ անձանօր, օսար՝
 Ես ի՞նչպէս, ինչո՞ւ եցանիկ կ'զզամ
 Քեզ լոկ տեսնելուս, շնչելուս համար,
 Եւ ինչո՞ւ, ի՞նչպէս՝ մեզ ամեն անզամ
 Նորեն զրտնելով՝ միշտ հեճուանի մը նոր,
 Մտի եւ սրտի հետսուրիւն մը նուրբ
 — Քու փողոցներուդ զիծերեն բոլոր,
 Գոյնեն յու օդիդ եւ անսուրբ ու սուրբ
 Պատումի բոլոր յու խորաններէ,
 Քուրմերեն անոնց՝ կին, ծեր ու մանուկ —
 Զիս կը համակէ խրոսվի մը նետ,
 Ուզէս մոլուրիւնս ըլլայիր ծածուկ
 Բայց դուն միշտ աղուոր, երիտասարդ միշտ,
 Ե զո՞ւր կը փորձես, կը հրմայես զիս.
 Եմ հեճուանիս մեջ կայ եւ խորունի վիշտ.
 Քեզ սիւե՞լ. ի՞նչպէս. շատ ուժ է, Բարի'զ

Բարիկ 1917

Պ Ա Ր Թ Ե Ն Ո Ւ

Ով Պարքենոն, ամենայնի դուն կատա՛ր,
Նիւրէն նոզի եւ նոզիկն նիւր եղած՝
Զոր ժամանակն, որքան ուզէ, չի կրնար
Եղձել, եւ ուր կ'օրեւանի Լոյսն՝ ասուած . . .

11
25203
Քրնարական դաշնակուրեանց անըսպառ՝
Որ յորդելակ այս նողէն վեր են ժայթած,
Դո՛ւն շիբ առ շիբ բիւրեղացո՛ւմը պայծառ,
Դո՛ւն երկնին վրայ գրուած ջինջ ժերուած . . .

Դո՛ւն կատարեալ, նոզեպարար ցնծութիւն
Ե՛ւ աշենրուն, ե՛ւ բզզացմանց եւ մտին.
Միութենէն ասուածներուն ե՛ւ մարդուն,
Վլսեմ ծրնո՛ւնդ, նայող մեզ լուռ, ժալազին . . .

Ով Պարքենոն, նոկայ վանդա՛կ, դրուած հո՛ն՝
Քլրոյն վերեւ, կապոյտին տակ Հելլատի,
Վանդա՛կ որուն մեջ Բալլասի իբրեւ ձօն՝
Հին յոյն նոզին, անմահ, բռչուն միւս կ'ապրի . . .

1914 Ապրիլ



Կ Ո Ռ Ի Ւ Ե Բ Թ

Այս զիւեր նորէն՝ կ'անի, կը մեծնայ, կը շատնա՞յ հօղիս,
Կըռիւի զացող բանակի մը պէս.

Ո՞վ դափնեպրսակ, այս զիւեր նորէն ինձի կ'եւելիս
Լեռան մը ծայրէն, եւ զիս կը միուձես

Ճամբուս վրայ, նեռուն, մընացած ամբոլջ յոյսերս նրկուն
Կը վերադառնան մի առ մի, ահա',
Եւ խոր քունի մէջ նիրհող ոյժերուս պարն այս իրիկուն
Նորէն հաւատքով կը բրոի կ'ելլայ . . .

«— Ո՞ւր կ'երթանիք այսպէս, ո՞ւր յաղթանակին, կամ ո՞ւր փառաւոր
«Պարտութեան առաջ . . . » կը հարցընէիք դուք,
Ո՞վ իմ անհամար առշաւաններէս դարձած կորակոր
Զինուորներս' ըս արի, զոհիներս անշում . . .

Քանզի կր յիշեք թէ ժանի՛ անգամ լզձեզ կանչեցի
 Երազի մը վառ դրօսին ներփեւ,
 Երբալ յարձակմամբ առնելու համար նրանին կծծի
 Քաղաքն ու զանձե՛րը երկնապարզեւ...

Քանզի կր յիշեք նաեւ թէ ինչպէ՞ս կամբըս՝ զօրապես
 Որ կ'աւտանակէր առոյզ, ուղղաբարձ,
 Կ'երկմբէր մէկէն ու կր պատարուէր խոհերով անպէս,
 Եւ նամբուն մէջտեղ կր կենա՛ր յանկարձ...

Թէ այսպէս, յանձիս, չըմղուած մարտին տրմութեամբը լի՛
 Եւ դարձակ նիւանդ ու անօրանաւ,
 Մինչդեռ անձնասպան ինկան ձեր մէջէն ժաջեր մէկ ժանի,
 Եւ հեծեալն՝ անզօ՛ր՝ անոնց վրայ կուրաւ...

Բայց այս իրիկուն բազմամբոխ նողիս ոսքի է նորէն,
 Նայուածեներուն տակ ատեղց նորածազ,
 Իր նին, դարաւո՛ր անցեալին անխոյզ խորութիւններէն
 Պարսելով իր հարց զինարանն համակ,

Չարին, սրտութեան եւ կեղծիներու դիմաց անհամար
 Անխոտէլով նետուիլ, կռուի՛ անվրհատ,
 Թերեւս յաղթելու եւ կամ վերբատին խաբուելու համար,
 Թերեւս, ո'վ մահ, իյնալո՞ւ վրադ...

Զի նողիս այսօր իր նակատագրին կոչն է զոր մօսէն,
 Ա՛լ տատ մօտիկէն լրսեց այս անգամ,
 Եւ յանկարձ կրցած նորիզոնին դէմ, լուրջ ու վնոօրէն
 Պատասխան տրւալ՝ «— Ահա՛, Տէ՛ր, կուզամ...»:

Բ Ա Ր Ջ Բ Ա Ց Ո Ւ Մ

Երե կրնաս՝ բարձրացի՛ր, բայց զիտե՞ս ո՞ւր, մինչեւ ո՞ւր,
Եւ ժեզի հետ ուրիշներն՝ երե կրնաս՝ բարձրացո՞ւր,
Բայց մինչեւ ո՞ւր, մինչեւ ո՞ւր....

Հաւատալով թէ կրնաս՝ օ՛ն, բարձրացի՛ր, խ'ջ տրդաս,
Սակայն ժանի վեր ելլես՝ պիտի մըսիս ու դոդաս,
Մընաս մինա՛կ, խե՛ղճ տրդաս....

Կարենայի՛ր դուն երե բարձրացընել ժեզի հետ
Սիրուած ժանի մը հոգի մինչեւ զազարն արփաւես,
Մինչեւ սէ՛րը ժեզի հետ....

Կարելին այդ է միայն, անքրջակա՞ն կարելին,
Բարեկամնե՛ր՝ որ մեկտեղ կ'ուզեն, կ'զգան, կը խորհին
Անկարելին, կարելին....

Միմիայն ա'յս, մնացեալն ամբողջ պատրանի է, հոգի՛ս,
Միմիայն ա'յս, ու անոր զուցէ երբե՛ք չրհասնիս,
Անոր իդա՛վը մեռնիս....

ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ՊԱՐՏԷԿՁԻՆ ՄԵԶ

Խչսանական եւ ուս նին դպրաստանի մը մեջտեղ,
Աւազանի մը մատուր հայելոյն բով կանգնազեղ,
Բնշպէս արձան մը պղտիկ, կապարճն ի յուս եւ մայռուն՝
Յոյսր մանկութեանս կը տեսնեմ հեռուն . . .

Ինձմէ ի զատ ուս միշեր, հազիւ մայրս ծերունի,
Դիտեն նամբան որ լուած այդ պարտէկին կը տանի,
Աւ դեռ կ'երբանք, միչ անգամ, իւրաքանչիւր իր օրին,
Հաւամել չորցած ծաղիկները հին . . .

Բայց վարդենեաց ոտնակոխ ածուներէն աւելի
Ինչ որ զիս հոն կը կանչէ եւ ծանօթ չէ ոչ ո՞չի՝
Յոյսին արձանն է պղտիկ, կանգնած ջուրին բով յսակ
Եւ երկնի ջինջ բացաստանին տակ . . .

Մանկութեանս նետ, կը յիշեմ, աղուոր մանուկ մըն եւ ան,
Կը սիրեի իր առոյց ոսերուն բափր մեկնման,
Աւ այնպէս տես կ'ուղղրւէր մարմինն ամբողջ դեպ' երկինք՝
Աւ այդ աղեղին կարծես նետն եւ ինք . . .

Թևեն բնդ առաջ երկարած՝ իր փոյր տփին մեջ կարծես
Ապազայի՛ս կը պահեր բանալիները անմատ,
Ապազայի՛ս՝ անսահման բաւեմառան մը, որուն
Կ'ընդնւմարէի՛ դուռները հեռուն . . .

* * *

Հո՛ն պարտէկին մեջն է դեռ Յոյսիս արձանք ըրմէղ,
Աւազանին մաքրափայլ հայելոյն բով կանգնազեղ՝
Աւ դեռ կ'երբամ, միչ անգամ, դիտել հասակն իր ուզած
Յիշատակներուս սեղերուն մեջ բաց . . .

Թաւալզրյու՛ զենիթին ինկած նրեսակն է անի,
Ան նետն է որ եւ բրուաւ չըզարնրած դեռ երկնի,
Եւ ապազան որուն ինք բանալիները ու ներ
Այժմ անցեալին մեջ կը մընայ անտեր . . .

ԿՈՄԻՏԱՏՈՒ ՎԱՐԴԱՊԵՏ

Դուն ձրայո՞ս մ'արդեն՝ նուրբ, եփենաւող,
Չայները մեկ-մեկ, ձայները խումբ խումբ
Շուրջը ջուրեւու պէս բրիսեցրնող —
Եւ յանկա՞րծ անոնց տոջեւ եղող բումբ...

Եւ ձրայո՞ս մ'ուրիս՝ դուն ինքրդ նորեն,
Ձրայո՞ս հրաշազործ զօրութեան մը ձեռք,
Ծրոտող աջ ու ձախ, անցնող հայ երկրեն,
Կեցող արտերու, զիւղերու եզերք

Եւ գտնո՞ղ, ո՞վ դուն, ի՞նչ ժաղցր, ի՞նչ առաս
Գետնին տակ պահուած, հոսուն, զլզրլուն,
Հայրենի Երզին աւազա՞նն անհուն...

Շարժեցա՞ւ նողը ժայթեց նուր, երկար...
Ցամբեցա՞ն, փախա՞ն ակերն թնդերկրեայ
Եւ ձրայուն ընդմիւս նարա՞ծ է նիմա...:

Ե Ր Ե Ս Ն Ա Մ Ե Ա Կ

Երեսունի նրանանդանին առջեւեն՝
Ահա՛ իմ նաւս առազատները պարզած,
Փրփուրին մեջ կը նետեւին մինչ իրեն
Շանաձուկի սեւ կըլափիներ յայնաբաց . . . :

Կրտսուին վրայ կարկրտաններ կան անքիւ ,
Եւ ծրուեցաւ շատ անգամներ դեկն անու . . .
Երեսունի նրանանդանին ի պատիւ
Կրցածիս չափ նորոգեցի զայն այսօր . . . :

Մեծ մռիկներ չանցուցինք մենք , բայց յաւես
Եկաւ մեզ նետ կարծես կոհակ մ'ընդծովեալ ,
Նաւրս անդուլ տատանելով , ու իւ նետ
Քայլայելով նողիս , մարմինս անխրճայ . . . :

Պատահեցաւ որ յոյսրս մերը կտրեցի
Երեսունի նրանանդանին նասնելու .
Բան մը սակայն կ'ազդարարեր միւս ինձի
Թէ նոն իյնա՛ր պիտի կոհակն ահարկու . . . :

Եւ մենաւոր, մրռալ նամբոն վրայ ջուրին՝
Ես ունեցայ տա մը մահիւ նաւես մէջ . . .—
Քանուկ իղձերս անզդերն առին ու տարին
Եւ ծովամոյն կորա՛ւ Հաւատքրս վայրէջ . . .

Դաս մը Սէրե՞ թեւերու մէջ մեռնելով,
Եզերքէն դուրս, կամաց մը ջուրն եմ նետած .
Դա՞ս Երազներ ինքնիրեննին ինկան ծով,
Եւ ես վերէն աղօրեցի զլխաբաց . . .

Յոյս մը միայն, զոր մեծցուցի, օրնուցի
Երկար ատեն, հոգւոյս ամբողջ զօրութեամբ,
Ու իր տեսքին նըռուլաննով առնացի,
Երբ կ'երեւեր՝ կը փարատէր ամեն ամպ,

Իմ Յո՛յօրս օ՛ր մը բլլայու ա՛ն զոր չեմ,
Բլլայու ա՛ն, որ առաջ տէ՛ր ինչպինին՝
Յետոյ անյադր պիտի կուռէր տարեց դեմ,
Իմ այդ Յոյսս ալ չար ոգինե՛րը զարկին . . .

Եւ նաւուս մէջ պառկեցուցած եմ զանի,
Ալետատան, հեծեծելով, սրբովով,
Հիւանդ այնիա՛ն՝ որ ժիշ օրէն կը մեռնի,
Մինչ կը մընամ ծալլաբազուկ՝ մահնին բով . . .

. . . Երեսունի հրռանգանին առջեւէն՝
Ահա՛ իմ նառս, ու ծովն է նո՛յն վայրենին . . .
Դանա՛ուկեր կը հետեւին միւս իրէն
Եւ կ'սպասեն իմ մէծ Յոյսիս դիակին . . .

ՔԱՌԱՍԽՆԱՄԵԱԿ

Ա.

Քառասունին՝ կ'ըսենք ա'լ. — կր հեռանաս մենէ կեա'նք.
Ըզգալապէս՝ երեկէն առելի մուր է այսօր.
Մինչեւ երեկ յեռն ի վեր ելած էինք, առդ կ'իջնանք,
Կ'իջնայ մեզ հետ ապագա՞ն ալ յոյսեռուն հետ բոլոր . . .

Կր կարծէինք, դեռ երեկ, ըլլալ ըսկիզբը ճամբուն.
Այսօր յանկարծ կր խորհինք թէ կեսն անցած էնք արդէն,
Լաւազոյն կէսը անօւշ, եւ դանդաշուն, մոլորուն՝
Պիտի երբանք ա'լ յաւէս ճալածուելով այս ցաւեն . . .

Ցա'ւը՝ ամբողջ անցեալի, գեղեցկուրեանց, հոխուրեանց,
Երբ կրնայինք՝ չկրցա՞նք լրնուլ մեր կեանքն անոնցմով,
Հա'ց մեր այժմու նօրուրեան, քուառուրեան դիմաց
զա'նձ:

Քառասունին՝ կր կենանք փրլաւակաց դեզին նով.
Նոր պալատնե՞ր կ'երազենք, որքա՞ն օքնել առելի.
Բայց մեզ ոչ ոչ չի հաւտար ու չենք հաւտա՞ր մենք մեզի . . .

ՅԻՍՆԱՄԵԱԿ

Կը մօսենայ յիսունն ալ, հոկտյաբայլ՝ առջեւեն
Զրգած իր ժույքը սրգեղ, ծայրանիրկա՛րը անոր՝
Զոր իմ յոյսիո եւ յուշիո պատերը դեռ կը պահեն
Բահմարկրւած խռենց մէջ, ծրճած, չիւխա՛ծ թագաւոր . . .

Յիսունն ահա՞ ահազին ծառի մը պէս կը կանգնի
Ու կը զոցէ ա՛լ ամբողջ իմ նորիզոնս իր ետե . . .
Բունն է փորուած, պարապրւած . կը բրնակի նոն զաղտնի
Թռչուն մը որ արձուի աչք եւ չղջիկի ունի թիւ . . .

Յիսունն նիմա՞ յուսարար. Պատարագէն վերջ՝ ի՞նչ փոյք
Թէ կը մընան ժամուն մէջ ժանի մը կին ու սրդալ.
Ան՞ լրոաբայլ՝ մի առ մի մարել զաները կուզայ . . .

Բացի մէկեն, յուսարա՞ր . բող զայն՝ ի ոէր արեւուդ .
Ժամերգութիւնն իրիկուան ի՞նչպէս բնել, ա՞ն, բո՞դ զայն .
Ի՞նչպէս առանց այդ լոյսին մտնել բաւիղը մահուան . . .

Զ Մ Ե Ռ Հ Ի Մ Ա

Զրմե՞ռ հիմա՝ իր ցուրտով
Ու կարնութեամբն օրերուն,
Տաժե՞ն, լոյսե՞ն եսք անհուն . . . :

Ճամբանե՞ր զոց . . . սա՞ռ ու սո՞վ . . .
Ու ա՞լ բընաւ ո՞չ զարուն,
Ո՞չ ամառ այս աշխերուն . . . :

Օրացոյցին հակառակ՝
Գարո՞ւն, ամա՞ռ եր երեկ,
Այս հոգիին համար հեք . . . :

Բայց ան կատակ եր, կատա՞կ . . .
Հիմա ձրմե՞ռ, երեկո՞յ . . .
Ու մեծ գիշե՞րը յետոյ . . . :

1944

Ա Ս Տ Ի Մ Ո Յ

Ինչ որ սրիր՝ կը դարձնեմ զայն Քեզի,
Ահա՛, Ասուած . . . : Օրօնցիս բարձին տակ
Հունիեր դրդիր եւ ես զանոնի ցանեցի
Եւ ահա՛ հունձն՝ երկու ափիս մէջ պարփակ . . .

Ո՞րքան լիչ է, եւ երէ ձեռքս բանամ՝
Գուցէ ոչ ով ոչինչ տեսնէ, կամ գուցէ
Միայն փուչի եւ միայն բոյր մը տարտամ
Հովլը գտնէ ու վայրկեանին բոցընէ . . .

Շատերն երթեք չըծաղկեցան՝ բայց ոմանի
Այդ հունիւրէն զարնան առտու մը ծրխան,
Սղան ոսեր ու կապեցին դրասանգ
Տունիս ճակտին, ու խամրեցան այս աշնան . . .

Յանցանին իմս է, միմիայն ի՞մրս, զիտեմ,
Երէ ես չեմ դրներ հիմա ուրիշ հունձ
Ամենաշափ բու նրժարիդ կը ին դէմ՝
Բայց միայն ցաւ ու ափսոսանի ու արցունի . . .

Ամբողջն այս է, զայն լեզ սիրով կ'ընծայեմ . . . :


1926



ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



220025203



154.

ՅԱԶՈՐԴ ԹԻՒԹՎ

ՄԱՏԹԵՈՍ ԶԱՐԻՑԵԱՆԻ

ԸՆՏԻՐ ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ

ԳԻՆ՝ 100 Ա. Գ.

Հասցե. —

Լ. ՊէՐՂՈՒՑԵԱՆ
Փոստարկդ 285
Հալեպ

Տպ. ՍԵՒԱՆ, Հալեպ